

Ա. ՊԵՏՐՈՍ ԵՎ Ա. ՊՈՂՅԱՆ ԸՆՏՐԵԼ ՊՈՎՐԻ ՆԵՐԻ ՄՊԱՅԻ

Քրիստոսի տասներկու առաքելաններէն իւրաքանչիւրն ունի իր իւրայատուկ դերը Ա. Աւետարանի տարածման դժուարին առաքելու բեան մէջ։ Բայց այս երկու առաքեալները կարելի է բաել, որ եզակի տեղ մը կը գրաւեն Ա. դարս քրիստոնեական եկեղեցւոյ պատմութեան մէջ։

Երենց մասին խոր եւ բնդարձակ ուսումնասիրութիւններ կատարուած են բազմարի մասնագէտներու կողմէ անցնող երկու հազար տարիներու տարածքին. ըլլայ պատմական, մեկնաբանողական, քննադատական, շատագովական կամ այլ մարզի մէջ։

Մեր այս ամփոփ յօդուածով անշուշտ անհնար է մէկ տասներորդն իսկ վերլուծել ի մասին այս երկու մեծագործ առաքեալներուն։ Միս կողմէ կարելի չէ անտեսել իրենց յիշատակութեան առիթ տուող բուականը եւ չ'ընդունիլ այն պատզամբ, որ մեր Տէրը պիտի ուզէր հաղորդել մեզի իր բնտրեալ առաքեալներուն տօնին առթիւ։

Աշխարհիկ տրամաբանութեամբ, շատ բնական երեւոյր մը պիտի ըլլար, երէ Պետրոս ըսէր, «Ենչ զործ ունի ինձի պէս պարզ ու անուս ծինորս մը Աստուծոյ բազաւորութեան եւ հոգիներու փրկութեան մասին քարոզչութիւն ընելու»։ Արդէն առաջին առիթով գրերէ այդպէս արտայայտուեցաւ երբ ըսաւ, «Հեռացիր ինձմէ Տէր Յիսուս, ես մեղաւոր մարդ եմ»։ Բայց մարդացեալ Աստուծուածն Յիսուս, որ կը տեսնէ խորքը իւրաքանչիւրիս, Պետրոսի մէջ կը տեսնէր «զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ» որ չէր բացցներ իր անարժանութիւնը, այլ բացութիւնը

ունէր խոստովանելու՝ «զանօրենութիւնն իմ ես ինձեն զիտեմ եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ»։ Տէրը կը տեսնէր նաև, թէ ինչպէս այն խաւարամած զիշերուան մէջ Պետրոս պիտի իյնար եւ իր սիրելի վարդապետ ու բանակ եար դառն զդշումով պիտի աղերսէր լարազիմ՝ «ապաշեմ եւ խնդրեմ ի քեն Տէր, բող ինձ զմեղս իմ, Աստուծ քաւեա զիս զմեղաւորս ի մեղաց եւ կեցո»։ Արտագէտ Փրկիչը զիտէր նաև, թէ վերականգնելով իր զլորումէն, աշակերտակիցներուն ներկայութեան, Պետրոս հրապարակաւ պիտի յայտարարէր իր սէրն ու հաւատարմութիւնը շատ խոնարհաբար, յանձն առնելով արածել Քրիստոսի հօտը ու անվերապահօրէն պիտի նուիրէր իր կեանքը Փրկչին, լիակատար հաւատքով հաստատելու համար իր եղբայրները։ Յիսուսի ամենատեսաչքին այժմէն բացայացտ էր արդէն ինչ որ պիտի կատարուէր մի քանի տարի յետոյ՝ Հոգեգալատեան առաւօտը, երբ ամէն ազգէ ու դասակարգէ հաւաքուած մարդկային ծովէն, իր անդրանիկ քարոզով, 3000 նոզի պիտի որսար երբեսնի զալիխացի ծենորսը, Աստուծոյ խօսքին ունկանով, քանի որ Յիսուս երաշխաւորած էր Պետրոսի, մարդոց որտորդ դարձնել զինը, երէ ան բողուր ծովն ու նաւակը եւ հետեւէր աստուծային վարդապետին։ Ինչեր չի կրնար ընել Աստուծ, երբ յոժարակամ նոզի մը իր սիրոք ամբողջովին նուիրէ իր Փրկչին։

Ս. Պետրոս եւ Ա. Պողոս առաքեալներու բոլորանուէր արքնաշանութեան շնորհիւ, Ա. Աւետարանի լոյսը տարածուեցաւ բոլոր այն երկիրներուն մէջ, որ այսօր բաղաքակիրք ժողովուրդներ կը նկատուին։

Գիտելով Պետրոսի կեանքը կարելի է բաԵ, որ Աստուած իր ամենակարուղութիւնը յայտնաբերելու համար, այս աշխարհի տիրաբնիքը կ'ընտրէ. այսինքն այնպիսինք, որուց երբեք պիտի չվերագրէինք յառաջ թիրուած նրաշակերտ արդիները. «զարուս աշխարհիս քննաց Աստուած, զի յամօր արասց զնօքօրն» (Ա. Կոբեր. Ա. 27): Սակայն ոչ միշտ՝ Աստուած կամեցան օգտագործել Պօղոսի բոլոր ձիրքերն ու հմտութիւնը տարածելու համար Ասեսարանը, որովհետեւ ան ուներ ուսում եւ զիստրիւն. նրեական բարձր դասակարգի պատկանելիքուն, նոոմեական բաղաքացիութիւն. ունոմեական բաղաքացիութիւն եւ դաստիարակութիւն: Վերջապես Աստուծոյ համար «քննորեալ անօր» մբն էր, որ Յիսուսի անունը պիտի տաներ ոչ միայն Խրայէլի որդիներուն, այլ նաև ներանուներուն եւ բազաւորներուն (Գործք. Թ. 15): Նախանձախնդիր էր ան իր կրօնքին վերաբերմամբ, նետեւաբար շահած էր վրատանութիւնը կրօնական իշխանութեանց, ստացած էր անոնց հովանաւորութիւնը հալածելու Քրիստոսի հետեւորդները, զորս կը նկատէր զաւանաները Մովսիսկան կրօնին: Անձանօր էր Յիսուսի մասին, բայց անկեղծ, եւ Աստուած ուզեց զործածել այս անկեղծ մարդուն տաղանդը ի նպաստ Ա. Ասեսարանին: Աստուած երբեք խաւարին մէջ չի բոլոր այն նոզին, որ հաւատարիմ է իր ստեղծիչն: Հայածիչ Սօղոսը «անսաւ լոյսը» երբ Յիսուս հանդիպեցաւ իրեն Գամասակոսի համբուն վրայ ու փոխակերպուեցաւ Պօղոս մեծ առաքեալի: Մեր ալ կեանքի ճանապարհին Յիսուս կը հանդիպի մեզի, որպէսզի իր աստուածային լոյսով մեզ ալ փոխակերպէ, բայց մեզմէ կախեալ է

թէ կը տեսնենք այդ աստուածային լոյսը: Ամա այն ատեն է, որ Աստուած մեր դիմաց կը բանայ դոները պատեհութեանց, ինչպէս Պօղոս առաքեալի դիմաց բացուեցան այնպիսի դոներ, ուր պարատականներու եւ պիտական անձնաւորութիւններու առջեւ տանենիս կամ անուշելով ան բաշարար վկայեց Քրիստոսի մասին:

Պօղոսի մտաւորական ու խմացական բարձր մակարդակը յայտնարերուած է մասնաւորաբար իր 14 համակեներուն մէջ, ուր այլազան նարցեր կը շոշափէ պատմական, խմաստավիրական, աստուածարանական եւ բնկերաբանական մօտեցումներով: Մինչ Պետրոս առաքեալի զրիչէն ունինք միայն երկու զրութիւն. սակայն կարելի չէ անուշել, որ Ասեսարանի նշմարութիւնը պարզող գոհար խօսքեր են Ա. Հոգւոյն օծութեամբ զեղուն:

Այս աշխարհի այլազան հողամասներու վրայ եւ բազմարիւ ազգերու ժողովուրդներու կողմէ կառուցուած են հոյակապ եւ շքեղազոյն նարտարասպատութեամբ տանարներ, ուխտատեղիներ եւ մատուներ նուիրուած Ա. Պետրոս ու Ա. Պօղոս սրբազան առաքեալներուն: Այս բոլորը կը միտին վկայէլ ու հաստատել անկորնչելի վաստակը այս երկու սուրբերուն, որ հանդիսացան «սին եկեղեցւոյ»: Կ'արժէ նաև նկատի ունենալ մեր եկեղեցւոյ շարակնոցը, ուր կը գտնենք խորիմաստ ներբողներ հիւսուած ի պատի Յիսուսի թնորեալ այս զոյզ առաքեալներուն ինոյրելու համար անոնց բարեխօսութիւնը առ Քրիստոս Տէրն մեր:

Շ. Վ. Գ.